



Ինչ ունիս, ծով, ինչո՞ւ այսօրան կառուցի ես,
 Ո՞ր գեղուհին արդեօք զբրկին մէջ սեղմած
 Կ'ուզես տանիլ Պիտիդոնին գոհելուս
 Ո՞հ, կ'ը դողամ այսօր տեսքդ ահաւոր.
 Դու դեռ երէկ խաղաղ էիր հանդարտիկ.
 Եւ իմ նաւակն այլքնեղուզ վերայէնս,
 Օրորուելով, ծքծծրփալով կը սահէր-
 Ու քիչ մ'անդին գեղուհի մ'ալ նազանքոտ,
 Տըւած վարսերն իր ոսկեթել՝ գեփիւտին,
 Ու կապոյտին մէջ լուսնակին ցոլցըլուն,
 Դէ կը ժլպտէր անուշ, անուշ երգելով:
 Ո՞ր շարի արդեօք հանդարտ սքրտիդ այթին մէջ
 Դեռ մը մըխնց, վէրք մը բացաւ կոտացող.
 Ըտէ՛, ո՞վ ծով, քե՞զ ալ արդեօք այս աշխարհն
 Անգութ, զբրկանք մ'ըբաւ, զբրկանք մը դածան.
 Ու ինձ իրման բախտն այս արքուն՝ քեզի ալ
 Սև մըբուրով ճակատագիր մը զըծնց.
 Թէ այսպէս է՝ ուրեմն ընկեր կ'ըլլամ քեզ,
 Իմ սիրտս ալ մերթ այսպէս կ'ուռի, կ'ը փրփրի,
 Զի ես ալ օր, վըրէժ ունիմ աշխարհէնս
 Եւ ինձ ունեցաւ ու կառուցեալ սաստիօրէնս,
 Եւ ման ի ման գալարուելով օձան՝
 Ինձ մտնեցաւ, և մըռընջ փըրքարդէզ.
 «Աշխարհը շատ շար է, կ'ուզեմ զայն լափել»:

Արամ Ստպեան

Վեհեակ

ՄՇԱԿԻՆ ԴԱՐՁԸ

ԱՐՍԷՆ-ԵՐԿԱՅԻՆ

Այլեւս յոգնած դաշտին մէջը հերկելէն
 Իր հողը սուրբ՝ հօր ժառանգը սիրական.
 Իր ստները այլեւս յոգնած մըշակի
 Դէպի խըրճիթ ճամբուն վրայ՝ կը հեւան:

Վերջալուսը հօն մեղմօրէն կը մարի
 Երկնից վըրայ անծայրածիր, վարդագոյն,
 Մըշակին սիրտը կուրծքին տակ կ'ազօթէ,
 Որ ամպերը իրենց ցօղիքը հեղուն:

Կուրծքը բացած, իր թեւերը հոլանի՝
 Հանդարտ, հանդարտ դէպի խըրճիթ կը
 Ղառնայ,
 Պինդ, պինդ բըռնած գործիքները մըշակի:
 Վերջալուսը երկնից վըրայ կը հեւայ...:

ԼԵՌՈՆ ՀՐԱՏ

Գայտունան վարժարան

Գաւհիր 1910

Կուրծքդ տակ սև սքր մը կայ մասնիչ,
 Դողմ, անարգ, զոգմ, զոգմ զօրք եղէ՞
 Որ հովիտուն առնիչ բերմ՝ կը կըթի-
 Կո՞ւ չի սուկած օ՞, և քեզմ, ո՞չ, երբեք.
 Ընկերս էիր, ընկերս էիր, զուն ընկե՞ր...
 Կը յիշե՞ս զուն, երբ քեզի Հնտ միտան
 Մենք ընտրեցինք Ազատութեան՝ անպէճ
 Փըշտա ճամբան, ուր էր փառք մեր կեանքին,
 Կը յիշե՞ս զուն, մենք ուխտեցինք միտան
 Հայրենիքի սիրոյն համար միշտ կըռուի.
 Ան ժամանակ արշալույսը թանկագին
 Կը շողշողար երկնից վըրայ լուսածիր:
 Երկնի տակ ձեռքդիս զբրկն զենքերուն
 Մենք ուխտեցինք... մեր ուխտը շատ վըսեմ էր.
 Սակայն չիմայ ո՞ր է ուխտըդ, շողշողուն
 Սուրբ ո՞ր է... արծաթի Հնտ ես փոխեր...
 Ախ, այն սուրբը, որ փոխանակ թըշնամոյն
 Պիղծ արիւնին անյազ ծրծնց իմ ճեղին
 Սուրբ արիւնը. ախ, այն սուրբը փայլելուն
 Դուն կը ծախե՞ս... ախ, ինչ ունի ունե՞լ...
 Դուն կը տեսնեմ արիւն... սիրտի կը խօսե՞ր,
 Ահ, կը խօսե՞մ, ահ, կը խօսին, ո՞վ անգութ...
 Արեան ծայն է. այն արիւնը իմ Ազգին,
 Արեան ծայն է... ախ, արեան հայրերուդ...
 Զը զընթացի՞ր, երբ վազցուցիր անդադում
 Արե՛ն, արե՛ն այն շեմերէն սիրական.
 Կաշեռուն մէջ, դաշտերուն մէջ ոսկեղոյն...
 Տեսարաններ այցիս առնիչ կու գան...
 Տեսարաններ, տեսարաններ աղկկէզ...
 Տեսարաններ, տեսարաններ նոզկալի.
 Տեսարաններ, տեսարաններ, վարդի պէս
 Բացուած սիրտեր, Հեզ սիրտեր իմ ցեղի
 Տեսարաններ, արնակները աւերակ
 Բուքր այնտեղ եղեբերգներ կը հրահն-
 Արե՛ն արիւն կաթի այնտեղ մու՛թ լուսանկ:
 Արե՛ն, արիւն կը կաթի միշտ երկնիցն...
 Տեսարաններ, տեսարաններ առնիչ
 Մայրք անբազզ, օ՞ մաղբիւնի կը փետն,
 Կոյտեր, կոյտեր... ահ, ծըպիտ մը կը փայլի...
 Անոնց մէջը շատեր կան որ ալ խնիթ են...
 Ախ, չե՞ս սուկար երբ կը քալես այն ճամբն
 Որ շատ օրեր ճեղին արիւնն վազցուցիր.
 Դու չե՞ս լըսեր... Ուրաւականներ կը գոչեն...
 Դու չե՞ս տեսներ այս սիրտերը սիրուիք՝
 Սիրտեր, սիրտեր խո՞ր վըրքերով լայնարմց.
 Կու չե՞ս զբթար, երբ կը տեսնես սքրտնցներ,
 Կուրծքեր յօ՛շ, յօ՛շ, կարմիր գանկե՞ր. ո՞վ Ատուած,
 Այն ամենը Մատնիլ, ախ, զուն ես բրեր...
 Տե՛ս, զէմըզ եմ անպիտ հըպարտ. սփիս մէջ
 Դուն կը բըռնեմ ես այն սուրը ամբարակդ.
 Այս վե՛կ սուրը... զուն կը ճաննաս, վըրէժն անշէլ
 Դե՛ն կը Հանէ քո՛ւ պըզընւած, վատ սուրբու...:

Գաւհիր 1910

ԱՐՍԷՆ ԵՐԿԱՅ

